

## ԲԱՆԱՍՏԵԴԱԾԱԿԱՆ

### ՈՍԿԻ ՏՈՒԾ

Փառքն յոգնած, ու անցեալէն վիրաւոր,  
Մեծ խմասունն արեւելի Սողոմոն,  
Արբունական պարտէզի  
Աւազանին ջուրին մէջ  
Կը դիմէր,  
Պատկերն աւեր իր գէմմին:

Հորիզոնին վրայ հեռուն,  
Արեւ սկին արփինի,  
Անձեւն իր հուր կը տեղար  
Լիոներուն գոզն արոյրէ:  
Աւազանին ըուշ մարմար,  
Կարծեն բանուած ծաղիկներ  
Փըղսակը են ու գոհար:  
Արեւի ըող, վարդի բոյր,  
Հեռուն ամպեր ոսկեթոյր,  
Կեանէն խոնջած իր սըրտին,  
Չունին այլեւըս կազդոյր.  
Ծառերուն ըուն իսկ ծանր է  
Իր խորտակուած ուսերուն:

Ու ըլխուր է իր հոգին  
Բեկուած փառքն արեւէն,  
Ու սըլամէն վայելի:  
Համակ խռովք ու արփին,  
Արեւն յոգնած քիթեռնիկ  
Ալ կ'ամփոփէ իր քեւերն  
Ու աշխարհին կը նայի,  
Խնչպէս արքան անցեալին:

Եղոմ, Մոլաք, Դամասկոս,  
Քիրամ, պալաս ու տանար,  
Գանձեր սուտակ ու գոհար,  
Ցուցեր ոսկի ու քարչիւ,  
Սէւեր երազ ու հաշիւ,  
Իր անցեալի մատեանին  
Կը բանան խորքը մըքին,  
Ուր կ'արփինի տակաւին

Զամոքուած սէր մ'անանուն  
Սաբայի մեծ քազուիւոյն:

Արեւն արդեմ նըստեր է,  
Լեռան ուսին վիրաւոր,  
Աւազան լին արիւնի.  
Որուն ոսկի խորժին մէջ  
Արքան յանկարծ յուզումով  
Իր պատկերին բով՝ նըման  
Երբեմնի իր մանկուրիան  
Կը զրտնէ դէմք մ'աղուածիլ,  
Որ վարսերով իր զանգուր  
Բենեզ ոսայն մը ինչպէս,  
Լոյժ ջուրեռու երեսին,  
Կը գարձընէ զինցն իրեն:  
Իմ խորումած ու տըխուր,  
Ս.Յ մետախի պէս փափուկ,  
Համակ համբոյր քարմուրիւն:  
Յուզում, խըռովիշ ու պատրանք  
Ներկան անցեալ բովէ բով:

Ու Սողոմոն կեանքի մէջ,  
Առաջին հեղ ըլլալով,  
Զգաց թըշիլճ աչերուն:  
Առաւ գրիչ, ու դողդոջ,  
Նըսաննեռով դըրումնց  
Տողը ոսկի իր կեանքին.  
Միւս իրեն հետ այլթթող  
Մազաղարին վրայ բաց.  
Կարծես շիրմի մը վրայ.  
Ունայնութիւն ունայնութեանց  
Ամենայն իմ ունայն է:  
Լեռան ետին կը մեռնէր  
Արեւն նըսկայ թիթեռնիկ,  
Աւազանի ծոցին մէջ՝  
Իմաստունն ու պատանին:

\* \* \*

Ու նայեցաւ տառերուն,  
Ոսկին եղած էր մոխիր,  
Իր փառքին պէս անյարիր: